

դաւակից էր Վասակայ և մնաց ի Հայաստան։ Ապա յայսնի է՝ թէ այդ հավասութիւնը պատող է զրչագրաց աղաւադման, որ զժուռած է թէ Լազոր ինքնին զործած լինի զայդ։ Զայս կը նդուռնի եւ Ցէրպօղունեան։

Փարպեցւոյ երրորդ սեպահականի մէջ (թ. 7), որ համառոտութիւն է չըրրորդ հանրականին, ի պարս բանտարկեալ նախարարաց ցուցակին, կը տեսնենք երեք նոր իշխաններ՝ որք կը պակասին հանրականին մէջ, եւ հոս կը յիշուին միայն տոհմային անուամբը։ « զիշխանն տանն վանանդեայ, ... եւ զիշխանն Գնթունեաց, եւ զիշխանն Աշոցաց»։ Ունք են դրա Աւարայրի մէջ կը յիշէ Ղազար՝ « Թաթուու տէր Վանանդայ» (210), որ ըստ Եղիշեայ գուլս էր երրորդ գնդին (204). Նոյն մարտի մէջ էր եւ ո Տաճառ գերութիւն նիփակակից Թաթուոյ (Եղ. 173, 204), որ միակ ներկայացուցիչն էր իւր տոհմին, եւ իւր նշանաւոր գիրքը ցոյց կու տայ թէ նախարարն էր գնդանաց։ Յազկերպի հրովարտակին պատասխանելու համար հաւաքուած նախարարաց մէջ առաջին անգամ կը յիշուի ի Ղազարայ « տէրեն Աշոցաց Հրահաս» (126), եւ անգամ մայլ հոս նորա երրորդ սեպահականի մէջ անանուն։ Այդու, զնդունեաց իշխանն ըստ երկուց պատմոց եւս ընկաւ պատերազմն մէջ, ուստի եւ չէր կրաս իւր Ղազար կաստան երթալ հետեւաբար սխալ է իւր յիշխանակութիւնը Ղազարայ սեպահականին մէջ։ Նոյնը կասկածեի կ'ընէ եւ միւս երկու իշխանաց բանտարգելութիւնն, յորց զորկ է չըրրորդ հանրականը. զի եթէ Փարպեցին յիշած լինէր զանոնք, նա զոն եւ վստահ իւր ընդունեած նոր տեղեկութեան վերայ, պիտի յաւելոյր զանոնք հանրականին մէջ եւս զոր կ'առանցոյ յԵղիշեայ. բայց նա զգուշացեր է այդ բանէն, ուրեմն երեքն այլ (եւ մին անտարակոյս) եկամուռ են իւր սեպահականին մէջ։ Ուստի այս եւս խանգարուեր է ժամանակաւու։

Այսպէս ահա երկու պատմաց ցանկերու մէջ բարձական կարգի անհամապայնութիւնն յառաջ են եկած՝ ասամամբ հեղինակաց զրյի աղասութիւնն եւ մասամբ զրչագրական փոփոխութիւններէ։ Հետեւաբար բոլորովին անհամատ է Ցէրպօղունեանի անոնց վիրայ հիմնած համոզումն, թէ Եղիշէին պատմութիւնն յետնագոյն ժամանակի գործ է, եւ թէ նորա կարծեցեալ խմբագրիչն եւ Ղազար ունեցեր են երեք օտար եւ քան զիրենը հնագոյն աղբիւնիր՝ նախարարաց ցանկերու համար։

Եարայարելի

ԴԻՑԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ՃԱՑՈՅՑ

ՆԱԽԱԲԱՆ

—

Աղդի մի կրօնից պատմութիւնն՝ նորա քարական եւ բարոյական կենաց զիխաւոր կոմմերէն մին կը ներկայացընք. վասն զի ո՛ եւ է զարգացումն՝ մատար, արուեստական կամ ընկերական, սերո յարնչութիւն ունի կրօնից հետ. ինչպէս իրաք եւս կը տեսնեմք, թէ աշխարհին վերայ հանճարոյ եւ արուեստի հրայակերտք՝ մեծաւ մասամբ կրօնական ներշնչութեանց արդիւնք են։ Դարձեալ, գիտենք ի պատմութիւնէ, թէ այն ազգերն՝ ուրանը մարգկութեան ընդգնանու յառաջադիմութեան հսկանդէն բոլորովին զատուած եւ վայրենի վիճակի մէջ ապրեր են, նոց կրօնական գաղաքաբներն եւ պաշտամնունք երթեք չեն զարգացած, այլ միշտ նոյն ամենաստոր աստիճանի մէջ մնացեր են, որ է հնիրապաշտորհիւն կամ տարրապաշտուորիւն (étichisme). այսպէս եղեր է, օրինակ իմն, Աւստրալիայի կղզեաց և Կերպրոնական Ավրիետի բնակիչք, նմիկ Նմերիկացք, Լապոնացիք, եւ այլն. Մինչդեռ Անդուի ժողովուրդք, որք քաղաքականութեան և զարգացման նախկին վառարանին շուրջը գտնուեր են, անհամեմատ կերպով զերազանց եւ հոգեպաշտ (spiritualiste) կրօնք մ'ունեցեր են. ինչպէս եղեր են Զինացիք, որոնք իրը գերազոյն էսակ կը ճանաչեն զթիեն (երկինք), յորմէ դոյցացեր են աշխարհիս հիմնական ութ տարերը (եթեր, զուր, զուր կրակ, կայծակ, հով, հասարդի լուր, լերինք և երկիր)։ եւ Հնդկիք՝ որոնք գերազոյն էսակ կը ճանաչեն զիհրուան, իրը սկիզբն եւ արդիւր ամենայն էսութեան եւ կատարելութեան։ Պէտք է դիմել դարձեալ, թէ հեթանոս կրօնէն զանազան կերպարանաց ներքեւ կը ներկայանայ մեզ, ըստ որում կը զանազանին ազգերն յիրեաց՝ ծագմամբ, լեզուաւ եւ յատուկ բնաւորութիւն ունեցեր են կրօնից վերայ՝ երկրի կիմայն, աշխարհագրական

դիրքն, տեղական սովորութիւնք եւ պահին
պատմութիւնն.

Ամենայն էթեանու կրօնք երկու դասա-
կարգի կը բաժնուէին, ըստ որում՝ կ'աստուա-
ծացընէին նոքա կամ բնութիւնը և կամ
մարդը: Ամենայն երեսոյթ, իր եւ անձն, ո-
րոնք զարմանալիք կը թուէին մարդուս, կամ
օգուս մի կընէին և կամ սարսափ կ'ազ-
դէին, եւ կամ զառնոնք մի կը բափանդա-
չէին իրենց մէջ որոց չէր կարող նա հա-
սու լինել, ի'անձնասուրէր զայն եւ այլ եւ
այլ անուններով, յատկութեամբք եւ պա-
րագաներով կ'աստուածացընէր: Եւ այս կեր-
պու ամենայն ինչ աստուածացաւ՝ բաց յևա-
տուժոյ, ինչպէս գեղեցիկ կ'է թոփի բոփի:

Յակագիս մեր ազգին զարով, անաւ-
րակայս դից պատմոնը սկսելէն յառաջ՝ իր
դրացի եւ մերձաւոր ազգաց կրօնքը եւ պաշ-
տամունքը ունեցեր է, մանաւանդ որ իրա-
նեան եղին պատկանող ամենահին ժողո-
վակրգներէն մին է: Եւ եթի եղեր են եւս
ազգեր, որոնք քաղաքականորէն կամ մոտա-
ւոր զարգացմամբ աղդեցութիւն ունեցեր են
մեր ազգին եւ աշխարհին վերայ, տարակոյա-
չի կայ թէ նոցա կրօնքը եւս ընդունած են
Հայք: Այդ ազգին են՝ Աստրեաստանաքը
կամ Քաղցէացիք, Պարսիկը, Մաքր եւ Պար-
թեւք, յորոց մանց ազգակից եւ դրացիք
եղեր են լիուռաւ, եւ այլոց աշխարհու, եւ
ամենուն միանգամայն մերթ գայնակից եւ
մերթ հպատակը եղեր են Հայք: Ուստի չինք
սխալիք, եթի ըստնք թէ Հայոց նախանակն
կրօնքն, յետ թեապաշտուրեամ՝ որ ընդհա-
նոր ամենայն ազգան սկզբանան կրօնքն
եղած է, հաւանականարար եղեր է աստղա-
պաշտորինն կամ ախտարք, որ նոյնպէս ա-
մենահին ժողովրդոց մէջ ընդհանուր կրօնք
զարձած էր, ինչպէս Քաղցէացոց, Թարե-
լացոց, Փինհիւցոց, Ասամարի եւ Խարիցը
մէջ: Ցեսոյ յաջորդեց կրակապաշտորինն
կամ մաղդեզանց ազնոնն, որ յատկապէս
Պարսից եւ Մաքր կրօնքն էր, և անոնցմէ
անցաւ նաև առ Հայ: Բայց յետոյ ժամա-
նակ անցնելու, եթի Պարսից ազգեցութիւնն
տկարասուն Հայութանի վերայ, մեծին Ա-
զեքսանդրի աշխարհակալութիւններէն յա-
ռաջ եւ վերջը, եւ սկսան Հայք Յունաց չետ
շփուիլ եւ նոցա ազգեցութիւնը կրել, Հայ
կրօնքն այլ կերպարանափոխ եղաւ. վասն
զի այնուհետեւ յունական դիք եւ պաշտա-

մունք փայլելով առ Հայս, մարեցին եւ մը-
թընցցին արեւուն եւ կրակին պաշտամուն-
քը, մանաւանդ թէ լաւագոյն եւս այդ եր-
կու կրօնքներն ի մի ձուլուեցան ժամանակ
մի, ինչպէս յայսնի է մեջ՝ հին Կողման տա-
ղերու թանկագին նշխարներէն՝ Վահագնի
վերայ շնուռած ժանօթ երգէն: յորում կը
ներկայանայ զոգես Վահագն՝ յունական
Ներակայի պարակային արեւու անձնաւո-
րութիւնները միացուցած:

Ըստ Նորենացւոյ, — որչափ որ կարելի է
վստահի նորո վկայութեան յետ այօսափ
հետազօտութեանց և նորանոր յարուցուած
տարակոյսներու, — Արտաշէն Ա եղան՝ որ
Յունատանէն Կուռքեր կամ դից արձաններ
բերաւ¹, զորս յետոյ իւր որդին՝ մեծն Տիգ-
րան Բ՝ գեանեղեց առանձին հարուստ մեհենից
մէջ²: բայց առոնցմէ յառաջ՝ Արշակունեաց
նախահայրն Վաղարշակ՝ արեգական եւ լուս-
ին արձաններն կանգնեց եւ մեհեններ շի-
նեց³, ինչպէս որ նորա որդին եւս Արշակ Ա՛
ոչ նուազ քան իւր Հայրն՝ պաշտօնասէր
եղաւ առ կոսու: Աստի կը հետեւի թէ Հայ-
կազունեաց միջոց դիք կամ աստուածոց ար-
ձաններ եւ կուռքեր չին գտնուեր առ Հայս,
եւ զլիսարապաշէ երկու յիշեալ թագաւորու-
ներն եղան (Արտաշէս եւ Տիգրան), որոնք
թերեւ սո այնչափ կրօնական քան գեղեց-
կագիտական զարգացմամբ շարժեալ՝ բերին այն
արձանները: Դարձեալ, ըստ ազգային ա-
ւանդութեան, Վաղարշակայ ժամանակները
մի քանի ազնուական հնդիկ փախչելով
հայոց երկիրը եկան, իրենց դիքը եւ պաշ-
տուեաները միասին բերելով: ուրաք թա-
գաւորին հրամանան: Տարոնի մէջ բնակեցան
եւ այն կողմերը տարածեցին իրենց ազան-
գը, եւ այնչափ խոր արմատ ձեց՝ որ Հա-
յոց մէջ քրիստոնէութիւնը հաստատուելու
միջոց երկրա, բուռն պատերազմերու
պէտք եղաւ զայն նշելու համար: Եւ այս-
պէս Հայ հեթանոս կրօնքին մէջ կը տեսնուի
խառնուրդ մի պարսկական, յունական, հընդ-
կական, եւ թերեւ նա եւ՝ Քրիստոս մէջ
կամ մէկուկէս զար յառաջ՝ ասորական կամ
եղեսական կրօնէներու:⁴

Ներկայ գրութիւնն՝ Հայ դիցարանուրեկան
վերայ (Տար արտասիւծնի Գոյթերեկա, Յե-
նայի համբաւաւոր ուսուցչապես եւ Հայադէտ

4. Մ. Խոր. Պարմանեան հայոց. Բ, ԺԲ:

5. Անգ. Բ, ԺԴ:

6. Անգ. Բ, Է:

7. Դ. Պ. Վ. Անհան. Հիմնադր Հայոց. Էջ 222:

Հ. Գեղերի երկասիրութիւնն է, յորում ցոյց կու տայ հեղինակն թէ հայ եւ թէ ուրիշ հին ազգերու կրօնիք մասին ունեցած իր կատարեալ հմտութիւնը: Նա իրեն ուսումնաբրութեան հիմն դրեր է այն ազգեցութիւնը, զոր դրացի ազգերն ըրեր են Հայոց լեզուին եւ մտաւոր զարգացման վերայ. եւ այդ ազգեցութեան շնորհիւն ոոցա կրօնական դաւանակն եւս այլ եւ այլ փոփոխութեանց ենթակայ եղեր է, մերթ ամենպուելով եւ մերթ ընդպահակեցվ նորա սահմանն: Հեղինակն հինգ մասերու կամ զուրիներու բաժներ է իր դրբոյկը, ըստ զանազան ազգեցութեան կամ ծագման դրց եւ կրօնական պահանակն հետեւելով կարգով.

ա. Իրանինա ազգեցութիւն (Der Iranische Einfluss). — բ. Ասորի ժագմամ ասոռուածք (Gottheiten syrischen Ursprungs). — գ. Պատարային-հայկակ ասոռուածք (Die national-armenischen Gottheiten). — դ. Հելլենինակ կամ յունական ազգեցութիւն (Einfliess des Hellenismus). — ե. Հայկական (հերան) ասոռուածքանորդիւն (Armenische Theologie).

Գուցէ բանասէր իրենց փափաքած նորութիւնը չի տեսնեն առաջիկայ զրութեանս մէջ, այլ զէթ նորանոր տեսութիւններ եւ սուր դիտողութիւններ պիտի գտնեն անսարդուու, որուն մութ էն ծանոթ առարկայի մի ինչ ինչ մութ էն տեսերուն վերայ ըրս սփռելով, պիտի կարող լինին օգտակար ծառայութիւն մը ընկն ազգերնուածք դիտարանական պատմութեան, որով եւ յարգելի հեղինակն իր նպատակին հասած պիտի լինի: Ալբէն այս նկատմամբ իւրմէ տակի բառ մի պահանջերու իրաւունք չունինք քանի որ հայ հեթանոսութիւնը կրօնից եւ պատաման ամենասկաւ ազգերներ հասեր են ձեռքբերնի, ինչնչս կ'ըսէ նա եւ հեղինակն, եւ ինչ ինչ հարեւանցի տեղեկութիւններ ատա անդ յորուած մեր հին պատմիչներուն մօտ:

Զարմանալի է որ յարգ. հեղինակն հայ դիտարանական վերայ զրութեան յիշելով, ինչպէս են, պր. Էմին (Recherches sur le paganisme arménien), Հ. Պ. Վ. Ալիշան (Հին հայաց կամ հնաբանական կրօնը Հայոց), պր. Մինաս Զերազ (Notes sur la mythologie arménienne), բնաւ չի յիշաւակեր զշ. Բ. Սարգսիսեան, որ թէ եւ առանձին զրուգ կամ հասարով խօսած չի այդ նիւթին վերայ, սակայն իր Ազգարանիդուն եւ իր բարձրադարձ զաղութիւնն» զրքին մէջ առանձին զիւնով ընդպահակօրէն և մանը ուսումնաբրութեամբ զրած է (Փ. պլ. յէջն 119-157), ուր շատ կէտերու եւ դիտողու-

թեանց մէջ զրեթէ ճշգիւ կը համաձայնի Գեղերի կարծեաց¹:

Հ. Յ. Թորոս.

ՀԵՆՐԻԿ ԳԵԼԶԵՐԻ

ՀԵՏԱԶՈՏՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԴԻՑԱԲ ԱՆՈՒԹԻՒՆ



Պ Փ Ֆ Բ Ա Ղ Դ Ա Բ Ա Ր Կ արգէ զուրս սակաւ եւ

ազգատ են այն ազրիւներն, սասաի կ'առնումք մեր այս տեղեկութիւնները հայ զիցարանութեան մասին: Յատկապէս զիցարանական նիւթոց վերայ յօրինուած երգեր՝ շատ սակաւ թուով հասեր են ձեռքբերնի, եւ այս զիւրաւ հասկանալի պատճառաց համար: Ինչպէս Փռանկաց աէրսթեան մէջ, այսպէս նաեւ այս տեղ՝ եկեղեցականաց բուռն թշնամութիւնն՝ իր բայլանզակ տժով եւ ամենայն իրաւունք պիտի հակառակիր այսպիսի կրօնական երգերու. վասն զի դրափ ժամանակ որ ժողովրդեան մի սրտին մէջ հասաւատան մնայր իր հայրենի ասաւածները հոշակող հին երգոց սիրելի յիշաւակն, նոյն-

4. Ցէշեալ հեղինակաց կամ զրութեանց վերայ պէտք ենք յաւելուի նա եւ 1893 տարւոյ թագմալիկնի մէջ եւ յաջուղարար լոյս տեսած Հայր եւ հայ դիտարանութիւն վերանդրով յօշուածները, որոնք կը կազմեն ամբողջական դրութիւն մի, հմատաթեամբ մի, բայց ափսոն որ կիսկատր մնաց նորա հրատարակութիւնն: Հարկ կը համարուի նա եւ յիշել, թէ Միաբանութեան գարեւանած անձննեներէն (թ 1882 օգոստ): Հ. Ալբէն Սուրբեան, հմուտ բանակներն եւ քննազարդ, առանձին հասարուց մի շնած էր Պատմութիւն ազգային դիտարանութեամբ, բաւական ընդպահակ, զոր՝ նոյնպէս իր երկասիրած Հայ գրականութեան պատմութեան հետ սկսած դասախոսական վանագուաց ուսումնաբարանին մէջ 1879 տարւոյն սկիզբները: Սակայն, յետ մի քանի ամսոց, անողուց հիւանդութիւնն՝ որ եւ թառամեցուց իր դալար հասակը եւ հանճարը – ստիպեց զինքը թողոււ ի սպառնութեական եւ դրական առպարեզզ, յորում կը լսուանայր մեծ եւ կարեւոր զեր մի խաղալ: